

որչափ երազութեամբ, կամ մանաւանդ
թէ որչափ դանդաղութեամբ կարևոր
լըերը կը հաղորդուէին : Իրեք օրինակ
տանք ասոր . Ֆոնդընուայի , Լսոգեր-
լիցի , և Լսոգերի առման պատերազմնե-
րուն լըերը :

Ֆոնդընուայի պատերազմը , զոր
Գաղղիոյ Լուդովիկոս ժե թագաւորն
ու Սաքս մարաջախտը Լնգղիացոց
դէմ առին , եղաւ 1745 տարւոյն մայի-
սի 11^{էն} : Լսոյ յաղթութեան աւետի-
սը նոյն ամսուն 15^{էն} Բարիզ հասաւ :

Լսոգերլիցի պատերազմը 1805^{էն}
դեկտեմբերի 2^{էն} պատահեցաւ . և դեկ-
տեմբերի 12^{էն} Մծնիդէօս պաշտօնական
լրագիրը հրատարակեց յաղթանակին
լըրը , զոր Լըպրէօն զնդապետը՝ Լա-
բոլէոնի բանակի օգնականը՝ բերեր էր :

Լսոգերի առումը հանդիպեցաւ 1830
տարւոյն յուլիսի 5^{էն} . ասոր լըրը ամ-
սուն 13^{էն} իրիկունը հասաւ Բարիզ :

Ուրեմն ասանկով , 1745^{էն} չորս օր
պէտք էր Ֆոնդընուայի էական պա-
տերազմին ելքն իմանալու համար . այս
տեղւոյն Բարիզէն հեռաւորութիւնը
գրեթէ 75 փարսախ միայն է : 1805^{էն}
տասը օր պէտք էր Լսոգերլիցի պատե-
րազմին ելքը իմացուելու համար . տե-
ղեաց հեռաւորութիւնն է գրեթէ 400
փարսախ : 1830^{էն} ութը օր պէտք էր
որ Բարիզ հասնի Լսոգերի առման լը-
րը : 1855^{էն} տասուիրեք ժամ բաւական
եղաւ որ Սեւասդոբողի պաշարման ել-
քը Բարիզ իմացուի : 1858^{էն} քսանը-
հինգ օրուան մէջ հնդկաստան անցած
դէպքերը Լոնտրա կ'իմացուին : Եր-
կու ժամուան մէջ ալ Բարիզէն Լսոգեր
չորս երես երկայնութեամբ խօսակցու-
թիւն կրնայ խրկուիլ : Լսիկայ պատ-
ճառ և իրաւունք չտա՞ր որ հասարակաց
հետաքրքրութիւնը չափ չգնէ իր ան-
համբեր լրատիրութեանը :

ՏՆՏԵՍԱԿԱՆՔ

ԱՌՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Միս : (Տես երես 56)

Սիսերոսն ջրով եփումը : — Երբ միսե-
րը ջրով կրակին վրայ կը դրուին , կը
սկսին անոնց մկանանց թէլերը կակղիլ
ու քայքայիլ , գործուածներն ու այն
ձգանքները որ բնամածուած փոխուե-
լու են թակայ են՝ լուծուիլ , բնաճառ-
ները ջրջրկուելով կ'ուռին , ու բնասպի-
տակուցը և բնարիւնը կը թանձրանան ,
և իւրաքանչիւր միս իրեն յատուկ գոյնն
ու ախորժահոտութիւնը կ'առնու :

Լն ատեն ընդհանրապէս դիւրալու-
ծական գոյացութիւնները մեծաւ մա-
սամբ գործուածներէն դուրս կ'ելլեն ,
և փոխանակ անոնց կը մննեն արտաքին
հեղուկները , որով նաև ներս կը թա-
փանցեն ամէն տեսակ համեմունք , և
իրենց հոտը , համը ու յատուկութիւննե-
րը կու տան այլ և այլ միսերուն : Ուս-
տի այս հնարքներով է որ այնչափ բազ-
մաթիւ տեսակ կերակրոց կը շինուին :

Իրաւ պինդ ու դժուարամարսելի մի-
սերը ուտելի կ'ըլլան այս հնարքներով ,
բայց երբեմն ալ չափազանց դիւրամար-
սելի ըլլալովսին կը գրգռեն մեր զգայու-
թիւնները : Լն ատեն հասարակօրէն
մեր գործարաններուն մէջ այնպիսի
մնացորդներ կը թողուն և այնպիսի հա-
մեմատութեամբ , որ անհնարին է ըստ
ամենայնի ապաւիժել . այս մնացորդ-
ները երթալով կը շատնան և այնպիսի
հիւանդութիւններ կը պատճառեն , ո-
րոնք անձանթ են անոնց որ ժուժկալ
են ՚ի կերակուրս և յրմպելիս , և ա-
ռողջարար ու ըստ բաւականին զանա-
զան կերակրովք կը սնանին :

Լսն միսերն որ կենդանւոյն ծերու-
թեանը կամ վատուժութեանը պատ-
ճառաւ սաստիկ պինդ կ'ըլլան , զանոնք
կակղացընելու համար պէտք է գոց ա-
նթաներու մէջ եփել , որպէս զի գոլոր-

չին դուրս չելելով հեղանիւթին վրայ ճնշէ ու եռացման աստիճանը բարձրացրնէ: Այնպէս շատ օգտակար կերպով կրնայ գործածուիլ այս բանիս նաև փռան տաքութիւնը հացը եփուելէն ետև, վասն զի այն ատեն փուռը գրեթէ 220° տաքութիւն կ'ունենայ, ու գոց անօթներուն մէջ շատ քանակութեամբ գործը իր ձևանայ:

Պատրաստութիւն, չիփական Բաղադրութիւն և սննդարար որպիսութիւնք արգանակի: — Ատելի միսերուն բազմութիւն սննդարար պատրաստութիւններէն ամենէն կարևորը արգանակն է, և շատ մը երևելի իմաստուններ ու բնալոյծներ ետևէ եղեր են քննելու ասոր պատրաստութիւնն ու մարդու սննդեանն ունեցած ձեւընտուութիւնները:

Արգանակը թէ որ լաւ պատրաստուած ըլլայ, մարդու ամենէն առողջարար կերակուրներէն մէկն է, և կրնայ ախորժական համ մը ու հոտ մը հաղորդել այնպիսի գոյացութեանց, որոնք ըստ ինքեան շատ համով չեն. ինչպէս են մրուրները, հացը, խիւսը, խմորը, ու անոնց սննդարար յատկութիւններն ամբողջացրնէ:

Շրվէյլ հողէ թրծած անօթի մը մէջ դրաւ՝

	հազարահրամ	
Եզան միս	1 · 4335	} 1 · 8635
Ոսկր	0 · 4300	
Ալ		0 · 0405
Զուր (5 լիտր)		5 · 0000

Զուր	
Պործարանական գոյացութիւն լուծական յարգուլ ջրախառն	
Պործարանական գոյացութիւն անլուծական 'ի նոյն	
Լուծական ազք 'ի ջուր	
Լուծական ազք	

Բովանդակութիւն

Ինդհանրապէս այն ջրերը, որ շատ քանակութեամբ կրի ծծմբուտ կամ թէ կալիք կը բովանդակեն, յարմար չեն արգանակի պատրաստութեանն, ինչպէս են հասարակ ջրհորի ջրերը:

ու կամաց կամաց սկսաւ տաքցրնել ինչուան եփ, փրփուրն առաւ ու ետքէն աւելցուց նաև

Ընդեղէն 0 · 3310

և թող տուաւ որ թեթև եփը շարունակէ անընդհատ հինգ ու կէս ժամ, և ետքէն վար առաւ ու գտաւ

Արգանակ աղնիւ	4 լիտր
Խաշու աղնիւ	0 · 8580
Ոսկր	0 · 3925
Եփած ընդեղէն	0 · 3480

Արգանակն ախորժական համ մը ու հոտ մը ունէր, և լիտր գլուխ 1103 · 5 կրամ կը կշռէր:

Մէկ լիտրին բաղադրութիւնն էր

Զուր	985 կր · 600
Պործարանական հաստա	
տուն գոյացութիւն	16 կր · 917
Լուծական աղեր	10 · 724
Դժուարալուծական աղեր	0 · 539
	28 · 180
	1013 կր · 780

Այն Շրվէյլ հողանտացի ըսուած ընկերութեան Բարիզ ծախած արգանակն ու Ալ-տը-Արաս հիւանդանոցին մէջ պատրաստուած արգանակն իրարու հետ բաղդատելով տեսաւ որ այս երկու սննդարար հեղանիւթները մէկմէկէ շատ չեն տարբերիր, ու հողանտացին՝ քիչ մը մէկալէն վեր է:

Արգանակ հողանտացի	Արգանակ Ալ-տը-Արաս
991 կրամ · 300	991 կրամ · 000
9 · 440	8 · 820
2 · 123	1 · 515
8 · 670	9 · 155
0 · 467	0 · 510

1012 կրամ · 1011 կրամ ·

1 Այս արգանակիս պատրաստութեան մէջ գործածուած նիւթոց չափն է

Զուր	2000 կրամ
Աղէկ միս եզան	500
Թարմ ընդեղէնք	26 · 8
Խարկած սոխ	5 · 4
Ալ	8

միսը պինդ կ'ըլլայ, անհամ ու անհոտ :

Արբ միսը պաղ ջրոյ մէջ կը դրուի, իր մէջը բովանդակուած գործարանական ու աղային սկիզբներէն մաս մը կը լուծուի, և որչափ երկարի ջրոյ մէջ մնալը և կամաց կամաց բարեխառնութիւնը բարձրանայ ինչուան եռացումն, այնչափ այս գոյացութիւններն ալ աւելի կը լուծուին . միայն բնասպիտակուցը կանկ կ'առնու լուծուելէն և կրնայ մածնու 32° բարեխառնութեամբ, նոյնպէս ալ բնարիւնը կը մածնու 70° բարեխառնութեամբ . այս երկու անմիջնորդական սկիզբներս փրփուրը կը կազմեն, որ ետ կ'առնուի եռացումն սկսելէն ետև : (Թարմ ընդեղէններն որ ետքէն մնին վրայ կը ձգուին, նորէն քիչ մը փրփուր կու տան, երբ դարձեալ եռացումը կը սկսի, պատճառաւ բուսական բնասպիտակուցին :

Այս փրփուրները քանի մը առկախեալ հողային նիւթեր կը բաժնեն հեղուկէն, որ հասարակ աղէն առաջ եկած են, սովորաբար անզուտ գործածուելուն համար :

Քանի որ թեթև եռացումը կը շարունակէ մնին բոլոր սկիզբները, բաց ՚ի մէկ երկուքէն, կը լուծուին . ինչպէս նաև բնամածուածը, որ հետզհետէ խորշաւոր գործուածին ու ձգանաց լուծուելովը կը ձևանայ : Այս բարեխառնութիւնը շարունակելով անմիջնորդական սկիզբները կը փոխէ, ու ախորժահոտութիւն մը կը բուրէ : Մէկ բարակ խաւ մը պարարտ նիւթոյ, ջերմութեան հալած ու ճարպաւոր գործուածէն դուրս ելած հեղուկին երեսը կը պատէ, և շատ օգտակարութիւն ունի, թէ որ չափէն աւելի չըլլայ, ըստ որում շոգիացումը կ'արգելու և ախորժահոտութեան չթողուր ցնդելու : Այս պարարտ նիւթը մեծաւ մասամբ եփումը լրննալէն ետև կ'առնուի քամոցով կամ թէ հեղուկը շար մաղէ անցընելով :

Այաշուին այն միսը որ մէկէն պիտի չսպառուի, պէտք է ըստ կարի շուտ օրոյն մէջ պաղեցընել կամ թէ զով տեղ մը դնել, որպէս զի չըլլայ թէ ախոր-

ժահոտութիւնը բոլորովին կորսնցընէ, և տաք տեղ մնալով չխմորի ու չծթուի :

Արագ պարարտութեան կամուլ արգանակէ ճը : — Ի պիկ անունով գերմանացի երևելի բնալոյծը նոր կերպ մը կը սորվեցընէ պարարտ ու համով արգանակ պատրաստելու ժամուան մը մէջ :

Այս պէտք է առնուլ մէկ հազարակրամ եզան միս, վրայէն պարարտութիւնն հանած մանր մանր ջարգելու է ու մէկ լիտր պաղ ջրոյ մէջ դրած տաքցընելու է ինչուան եռացումն . այն առտեն փրփուրը վրայէն առնելու ու աղ դնելու է, և քանի մը վայրկեան ալ հանդարտ եռալէն ետև կրակէն վար առնելու է . այս կերպով պատրաստուած արգանակը աւելի պարարտ ու աւելի ախորժահամ է քան թէ սովորական կերպով պատրաստուածը :

Այս արգանակը եռացեալ ջրոյ միջնորդաւ շոգիացընելով, կակուղ հոյզ մը կու տայ . 30 կրամ այս հոյզէս մէկ լիտր ջրոյ մէջ լուծելով ու տաքցընելով՝ բաւական ախորժահոտ ու սովորականէն քիչ մը աւելի համով արգանակ մը կու տայ :

Աւրիշ կերպ մըն ալ կայ, որուն տուած հոյզը երկար ժամանակ կրնայ պահուիլ գոց անօթներու մէջ, և պզտի տարածոցի մը վերածուելով դիւրատար է, ու առաջինէն աւելի ախորժական արգանակ մը կու տայ :

Այս պէտք է մանր մանր ջարդած միսը պաղ ջրոյ մէջ թողուլ ինչուան որ լաւ մը թրմի . ետքէն պատշաճ քանակութեամբ մէջն աղ լուծելու է, որ է 6^{էն} ինչուան 8 կրամ առ իւրաքանչիւր հազարակրամ մսոյ, ու զատարկութե մէջ արագ շոգիացընելու է : Այս հոյզս իր ախորժահոտութիւնը թագուն վիճակի մէջ կը պահէ, որ կամաց կամաց կը բուրէ երբ ջրոյ մէջ լուծելով հեղուկը տաքցուի ինչուան եռացման աստիճան : Այն առտեն բնասպիտակուցը կը մածնու, որ հեղուկին վրայէն առնելու է, և քանի մը վայրկեանի մէջ համով արգանակ մը կ'ունեցուի, որ քիչ կը

տարբերի թարմ մտով պատրաստուած արգանակէն :

Իրաւ այս կերպով բնամածուածը չմզուիր , բայց այս գոյացութիւնս , որ ըստ ինքեան անհամ է , արգանակին աննդարար յատկութեանը մեծ առաւելութիւն մը չտար . վասն զի ընդհանրապէս հեղուկ արգանակին ծանրութեան մէկ ու կէս և երկու հազարորդն է :

Եւստի թաց տեղեկութիւններէն կը հետևի թէ ջրով եփուած մսին ըստ կարի առատ քանակութեամբ համ տուող սկիզբներէն իր վրայ թողու համար , պէտք է կտոր կտոր ջարդած դնել զայն եփ ջրոյ մէջ , ու սաստիկ կրակով քանի մը վայրկեան ջուրն այս բարեխառնութեանս մէջ պահել : Ետքէն եռացումը դադրեցընելու է ու թողու է որ իբր 72° բարեխառնութեամբ եփումն առաջ երթայ : Եւստի կերպով միսն համ տուող սկիզբները մեծաւ մասամբ վրան պահած կ'ըլլայ , վասն զի բնասպիտակուցն ու բնարիւնը անոր մակերևութին վրայ շուտ մը մածնելով՝ մկանական մանրաթելից մէջ տեղուանքն եղած անցքերը կը գոցեն , և որովհետև բնարիւնը չկրնար ինչուան կեդրոնը ամբողջ մածնուլ , միսը թէ և ամենայն կերպով եփուած ալ ըլլայ , խորոված մտոյ գոյնն ու քանի մը յատկութիւնները կ'ունենայ :

Իսկ այն հեղուկը որ մսին այս կերպով եփուելուն ծառայեց , տկար ու քիչ ախորժական արգանակ մը կու տայ , և պատճառն ալ յայտնի է , վասն զի որչափ նուազ քանակութեւ համ տուող սկիզբներ բովանդակէ , այնչափ ըսել է թէ միսն իրեն պահեր է այս սկիզբները :



ԲՆԱԿԱՆՔ

ԱՍՏԵՂԱԲԱՇԽԱԿԱՆ ՆՈՐԱԼՈՒՐՔ

Գ

Բնութեան գեղեցիկ ու վսեմ տեսարաններէն մէկն ալ արեգական խաւարումն է , որ մարդուս սիրտը կը յափրջտակէ , մտաց աչուրները կը սրէ իր էութեանն իսկութիւնը ճանչնալու , և մարդկային ջանից անկարութիւնը կը ցուցնէ , որ չկրնար բնութեան անփոփոխելի օրէնքներն ըստ կամի տնօրինել ու անոնց ընթացքը փոխել :

Երբ տուրնջեան իշխող աստղը իր ամէն պայծառութեամբը զարդարուած գլուխն հորիզոնէն վեր կ'առնու և վսեմաբայլ երկնից կապուտակ կամարը կ'ելլէ , սէր ու կենդանութիւն բաշխելով բնութեան , յանկարծ անծանօթ պատճառէ մը ճառագայթներն սկսին նուազիլ ու բոլորովին աներևոյթ ըլլան , ու խաւար փոխանակէ ընդ լուսոյ , անբացատրելի զգացում մը կ'իմանանք և անհանգստութիւն մը , որչափ ալ զինուած ըլլանք գիտութեամբք նախապաշարմանց դէմ , սրտերնիս կը բաբախէ ու հարկ մը կը զգանք վրանիս եղած տպաւորութիւններն ուրիշի հաղորդելու : Եւստի տեսարանիս մեծվայելչութեանն ահաւորութիւն մը կու տայ բնութեան կերպարանքը . երկինքն իրեն անյատուկ գոյն մը կ'առնու , որ մարդուս վրայ վախ կը ձգէ . երկրիս առարկաները կ'այլազունին , բոյսերն իրենց տերեւներն ու ծաղիկները կ'ամփոփեն , ձուլուններն օդուն մէջ մոլորած բոյներնին կը վազեն , չորքոտանիք կը շուարին , և տիեզերք ամէն կարծես թէ յոջնութիւն կը դիմեն :

Եւստիսի նորանշան երևութի մը ներկայ ըլլալէն ետև , առաջին բանն որ մարդուս մտաց առջևը կ'ելլէ՝ այն է թէ արդեօք տարին քանի խաւարումն կրնայ ըլլալ : Թէ որ մեր արբանեակն